



ԲԱԶՄՄԱՎԷՊ

ՕՐԱԳԻՐ

ԺԵ ՏԱՐԻ, ԹԻԻ 20. 1857 ՀՈԿՏԵՄԲԵՐ 15.

քարոյական

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Մեծուքիան և արժանաշուքուքիան պաշտաման դաստիարակի : — Ձիրք և յարմարուքիանք դաստիարակի :

Աշխարհիս մէջ մայրերն ու տղայոց դաստիարակներն են ամենայն բարեաց ու չարեաց սերմն արկողները : Ընական բնութեան անայլայլելի օրէնքը՝ որ ամենայն կենդանի իրեն նմանը կ'արտադրէ, ոչ սակաւ կը յարմարի նաև ՚ի բարոյական կարգի : Ընոր համար դաստիարակը թող միտքը դնէ որ ինքը իր պատկերը տղայոց սրտին մէջ պիտի տըպաւորէ, բարին ու չարը իրմէ առաջ պիտի գայ, և թէ իր տուած բարի կամ ևս առաւել չար օրինակաց ազդեցութիւնը իր աշակերտաց ապագայ վիճակին որոշողը պիտի ըլլայ : Արպիսի պարտք, որպիսի ծանր պատասխանատուութիւն և սրբազան պաշտօն է ուրեմն վրան առածը :

Մանկունք այն հասակին մէջ կը յանձնուին դաստիարակին ձեռքը, որ ատեն իրենց փափուկ սիրտը ամէն շըրջակայ բաներէն ազդու գաղափարներ ընդունելու հետ է, որ ատեն զանազան զգածմունք ու մտածութիւնք իրենց սրտին մէջ զարթնելու ու հաստատուելու վրայ է, որ ատեն առած կրթութիւննին իրենց բոլոր կենացը բաղդին որոշողը պիտի ըլլայ : Դաստիարակին կ'իյնայ ուրեմն որ իրեն յանձնուած նորահաս տղայոց ազդէ մաքուր ու վսեմ զգածմունքներ, ճիշդ գաղափարներ, և առաքինական սկզբունքներ : Ըն հոգաբարձութիւնը իրեն կը քաղցրանայ՝ եթէ հանդիպի հլու և դիւրապատրաստ սիրտ ունեցող տղայոց, բայց դը

ժուարին ու աշխատալի կ'ըլլայ իր յան-
 ճնառութիւնը՝ եթէ հանդիպի չարկամ
 բնութեանց ու արմատացեալ պակա-
 սութեանց որոնց դէմ որ ունի մարտըն-
 չիլ : Ընդադարելի մարտ և անհանգիստ
 հսկողութիւն է յանձն առածը, սկսեալ
 այն օրէն որ տղայոց քով կը սկսի ծնո-
 ղաց տեղը բռնել : Այդպիսի փառաւոր
 պաշտօնին ձեռք զարնելէն ետքը, պէտք
 է ջանայ որ ամէն կողմանէ աղէկ կա-
 տարէ, որպէս զի լիապէս պատասխանէ
 ծնողաց և ուրիշներուն ունեցած վստա-
 հութեանը : Օրհնութիւն համար պի-
 տի պահանջուի իրմէ՝ թէ որ աղէկ
 կըթուութիւն տալու համար ընդունած
 տղաքը դպրոցէն աւրուած ու նուաստա-
 ցած ելլան, թէ որ՝ անոնց ախտաւոր
 յօժարութիւնները փոխանակ սանձե-
 լու թողած ըլլայ որ ուժոյնն ու ար-
 մատանան, թէ որ՝ անոնց բարի հակա-
 միտութեանցը փոխանակ օգնելու թո-
 ղած ըլլայ որ տկարանան ու կորսուին :
 Ատղ ետքը իր անձին տկարութիւնն ու
 անկարութիւնը պատճառ չբռնէ ինք-
 զինքը արդարացրնելու համար : Աստ-
 տիարակին վրայ անկարողութիւնն ինք-
 նին յանցանք է : Ասն զի պէտք էր որ
 գործին ձեռք չզարնելէն առաջ քննէր
 իր կարողութիւնը ու ըստ այնմ ձեռք
 զարնէր կամ ոչ : Աստի թող անոր ա-
 մէն կողմը քննէ և ամէն դժուարու-
 թիւնքը տեսնայ, և միտքը չդնէ թէ
 այդ պաշտօնը ապրուստ գտնալու կամ
 դրամ վաստրկելու ճամբայ է, և կամ
 ուրիշ արհեստից նման արհեստ :

“ Այն ուժիկն որ կը տրուի վար-
 պետներուն, սակաւ է անոնց օգտու-
 թեանը նայելով, և չկրնար բնաւ փա-
 փաքելի ընել դաստիարակի պաշտօնը :
 Վաղաքական ընկերութիւնը չկրնար
 բաւական հատուցումն ընել այն մար-
 դուն որ իր անձը մարդկային ընկերու-
 թեան համար կը նուիրէ : Աստիա-
 րակի պաշտօնով չկրնար մարդ իրեն
 բաղդ պատրաստել, և ոչ այդպիսի աշ-
 խատալի պարտաւորութեամբ համբաւ
 ստանալ : Ա իճակ մըն է, որուն մէջը
 կեանքը կ'անցնի միօրինակ ու տաղտ-

կալի աշխատանօք . և երբեմն կը հան-
 դիպի նաև այնպիսի անիրաւութեանց
 ու ապերախտութեանց, որ իրեն սիրտը
 կը վշտագնեն, և կը լքուցանեն իսկ
 թերևս, եթէ իր հաւատքն ու սրտին
 արիութիւնը նիւթական շահէն աւելի
 չըլլայ : Այդ պաշտօնին բարոյական օ-
 գուտը պէտք է որ իրեն սրտին ոյժ և
 յորդոր տայ, պէտք է որ մարդկանց
 ծառայութիւն մը ընելու և հասարա-
 կաց բարւոյն համար գաղտնի օգնու-
 թիւն ընելու ախորժը արժանաւոր հա-
 տուցում մը ըլլայ իր սրտին : Իրեն
 փառքն այն է, որ իր աննշան ու աշխա-
 տալի վիճակէն վեր բանի մը չցանկայ .
 մաշուի զոհ ըլլայ առանց աչկերտներէն
 իմացուելու թէ զոհ եղաւ . աշխատի
 մարդկանց վրայ, և հատուցումը Աս-
 տուծմէ միայն սպասէ ” :

Արդ մարդ յանձ չառնու պիտի դաս-
 տիարակի պաշտօնը՝ ինչուան ճշմարիտ
 կոչումն չունենայ առ այն : Արդիկ
 քիչ բան կը հատուցանեն դաստիարա-
 կին, և շատ կը պահանջեն անկէ . մարդ-
 կանց ուղածին պատասխանելու համար
 պէտք է վստահանալ դիպուածական
 յաջողութեանց վրայ . ամէն յաջողու-
 թիւն կը կախուի վարպետին փութա-
 ջանութենէն ու խելքէն :

“ Ինչ որ ճշմարիտ է ըսելը որ դաս-
 տիարակութեան գէշ եղանակով նաև
 երևելի վարժապետաց ջանքը անպտուղ
 կ'ըլլայ, հաւասարապէս նաև ճշմարիտ
 է զրուցելը թէ վարպետին ընտիր ձիր-
 քերէն կը կախուի գլխաւորաբար դաս-
 տիարակութեան եղանակին յաջող ելք
 ունենալը : Եթէ վարպետը անփոյթ
 է, աշակերտները անգործունեայ կ'ըլ-
 լան . եթէ վարպետը ժրաջան է, ա-
 շակերտք իրեն պէս եռանդնոտ կ'ըլ-
 լան : Արպետը դպրոցի մը հոգին ու
 կեանքն է ” :

Այլ որ առողջ ու զօրաւոր կազ-
 մուածք չունի, ուսուցչութեան ճամ-

1 Երջարերական նամակ Պարոն Կիւրղոյի, հրատարակեալ յամի 1833 :
 2 35 . Առւտ, Տեղեկութիւն Սկովտիայի նախ-
 նական դպրոցաց վրայ :

բուն մէջ մտնալը և ոչ մտքէն անգամ պիտի անցընէ . վասն զի այդ պաշտաման մէջ դժնեայ աշխատութիւններ կը հանդիպին . հարկաւոր է զօրաւոր կուրծք որ այնչափ աշխատութեանց կարենայ դիմանալ : Տեսչին առողջութիւնը դրպրոցին կարգաւորութեան ու կարգկանոնի պահպանութեանը ապահովիչն է , որով և ապահովիչ նաև յառաջագիւմութեան : Այլ ինչ այնպէս կը մնասէ աշակերտաց՝ ինչպէս ընդհատութիւն ուսման և դանդաղութիւն , որոնք կորուսընել կու տան ուսանելու սովորոյթը . սովորոյթն է այն զօրաւոր միջոց որ յաղթանակել կու տայ ամենայն դժուարութեանց և արգելքները կը բառնայ : Արպետին վատառողջութիւնը պէտք չէ որ օգնէ ծնողաց ու մանկանց անհաստատութեանն և անկանոնութեանը :

Վարմնական ձիրքերը ոչինչ են՝ թէ որ դաստիարակը չունենայ անոնց հետ նաև մտաւոր ու բարոյական ձիրքեր :

Վաստիարակը իր անձը նուիրելով ուրիշը դաստիարակելու համար պէտք է որ ինքն ալ առած ըլլայ հաստատուն կրթութիւն մը , և սորվեցընելիքը գիտնայ . ուլ աղէկ չգիտեր , աղէկ չսորվեցընէր : Թող առատ պաշար պատրաստէ , որ առատապէս բաշխէ իւր աշակերտաց :

Վաստիարակը միտքը դնէ որ սակաւ մշակեալ մտքերը բանի մը վրայ մանրամասն տեղեկութիւններ կ'ուզեն . անոնց հասկըցընելու համար բաւական չէ ասդիէն անդիէն քիչ մը ծանօթութիւն կամ գաղափար ունենալը . աղէկ հասկըցընելու համար աղէկ պարզելու է . և աղէկ պարզելու համար պէտք է որ պարզողին մտքին մէջ պայծառ կեցած ըլլայ :

Ուսուցանելու համար հարկաւոր է ճառելու դիւրութիւն ունենալը : Այտք է ուրեմն որ վարպետը ամէն դիպուածի մէջ , և ամենէն սովորական ու պարզ խօսակցութեանց մէջ անգամ ինքզինքը կրթէ անսխալապէս և առանց կակազի բացատրելու : Այն մարդն որ կը վար-

ժի հասարակօրուան խօսակցութեանց մէջ գիտէ չգիտեր խօսելու , շատ դժուարութիւն կը քաշէ ատեանի մը ունկնդրաց դիմացը ուղիղ ու խելքով խօսելու :

Վարպետի մը գլուխ կենալով բաւական չէ գիտնալը թէ ան տեղը սա նա ուսմունքները պիտի սորվեցուին : Թէ որ վարպետը ան օրէն սկսեալ թողու իւր յատուկ սորվելիքը և դադրի նորանոր ծանօթութիւններ ստանալէն , օր կու գայ որ կ'աղքատանայ : Իր ձեռքին տակը եղած պզտի խելքերը կը բացուին , միտքերը կը ձօխանան , իր շրջակայքը եղող ամէն բան յառաջագիւմելու վրայ կ'ըլլայ . ետ չմնալու համար ինքն ալ պէտք է որ յառաջ երթայ : Իւր գիտութիւնը անկատար կը համարուի , թէ որ դպրոցին սահմանած գիտութեան աւելին չգիտնայ : Իթէ վարպետին յարգը չաւելնար , եթէ մանր մունր խնդիրները որ ամէն վայրկեան կրնան ծագիլ լուծէ անշիոթաբար : Իթէ երջանիկ չըսեպեր ինքզինքը , երբ տեսնայ որ կարող է պատեհաւոր դէպքերու մէջ տղայոց միտքը այնպիսի գիտելիքներ մտցընել , որ իրաւ էական բաներ չեն , բայց ախորժելի ու օգտակար են : Արիշ կողմանէ ալ նայելով դաստիարակը բոլոր մօտակայից խորհրդատուն է , ամէնը իրմէ լոյս կը խնդրեն , ամէն տգէտք իրեն կը դիմեն : Իթէ այդպէս է , ինչո՞ւ կանոնաւոր կերպով մը առ ինքն դիմողներուն չօգնէ , որ իր փորձառութեանը կը կարօտին : Ինչո՞ւ ամենուն մտաց բարերարը չըլլայ : Վաստիարակը նաև իր դպրոցին մէջ գործելու ատեն ամէնուն համարման ու վստահութեանը կարօտ է . ուստի նայի որ զնոյնն ստանայ :

Վարպետի մը հաստատուն կրթութիւն տալու ջանքը չկրնար յաջող կերպով պսակուիլ , ինչուան երկիւղածութեամբ չաշխատի ամենէն տկար ու յետին աշակերտին վրայ , ինչուան ինքզինքը անոնց տեղը չդնէ և չհասկընայ անոնց դժուարութիւնները , և ինչուան չգտնայ այդ դժուարութիւնները լուծանէ-

լուն կերպը : Եւ ատ գիտուն ու արդիւնաւոր մարդիկ կան որ այս բանիս իրենք զիրենք յարմարել չեն կրնար : Իրենց գիտութեանը կատարելապէս հմուտ ըլլալով, չեն կրնար հաւատալ թէ այլք դժուարութիւն կրեն զայն հասկանալու . իրենց ունեցած հասողութիւնը ուրիշներէն ալ կը պահանջեն : Բնիկ ինչ կը հետեւի . այն որ եթէ տկարամիտ աշակերտ մը ունի որ չկրնար հասնիլ և կ'ընկճի իր կարողութենէն վեր բեռան մը տակը, կը թողու զինքը երեսի վրայ իբր անբուժելի ծոյլ մը կամ յուսահատելի անկարող մը : Բայց այն պիտի աշակերտի սակաւ յառաջադիմութիւնը գրեթէ միշտ վարպետներէն կը կախուի, որ իրենց ինկած պարտքը՝ նկատմամբ առ աշակերտս՝ հաւատարմութեամբ ՚ի գործ դրած չեն : Արպետին արդիւնքն այն չէ որ մէկ քանի իմաստուն աշակերտ միայն հանէ, այլ թէ արդար ըլլայ առ ամենեսեան . ոչ եթէ զամէնքը հաւասարապէս գիտուն ընէ, որն որ անկարելի է, այլ թէ ամէն տղուն բնական ընդունակութեանը համեմատ ջանք ընէ սորվեցընելու՝)), :

Արպետ մը ծնողաց կողմանէ երեսփոխան ըլլալով ծնողաց ամենէն պիտուական պաշտօնը վրան առած է, որ է առաքինի ու պատուաւոր անձինք հասցընել . ուստի պէտք է որ անոր համաձայն համբաւ ունենայ՝ որ անոնց վստահութեանը արժանաւորի . իր բարի օրինակները միայն իր խօսքերը օգտաւէտ կ'ընեն :

« Դաստիարակին վարքը չէ թէ միայն մաքուր ու ամբիժ պիտի ըլլայ, այլ և ոչ կասկած մը պիտի գտուի իր վարուցը վրայ : Բնականեալ սիրտ ունեցողը թող վախնայ տղայոց մօտ երթալէն : Իր շունչն անգամ կրնայ փոխադրական ախտ մը ձգել տղայոց սրբտին մէջ : Բնոնց անմեղութիւնը սրբատեղի մըն է դաստիարակին պահպանութեանը յանձնուած . զանոնք առ ինքն ընդունելով տեսակ մը օժումն

կ'ընդունի . և յիրաւի այս վեհ պաշտաման մէջ սրբութիւն կայ, որ կը թողովէ ու կը պաշտպանէ մատաղ հասակները : Արպետը պատկառելի ըլլալու ամենեւին յոյս չունենայ՝ թէ որ իր ըզգայարանաց գերի է, թէ որ անբարեխառնութեան անձնատուր է : Այն մը իր պատուէն ինկնողին վերստին կանգնելու յոյս չկայ՝)), :

Դաստիարակը հասկընալէն ետքը թէ ազատ մնալու է ոչ միայն ստգտանքէ այլ նաև կասկածանքէ, պիտի խորշի եպերելի ու նուաստացուցիչ գործքերէն, և զգուշանայ այնպիսի տեղուանք երթալէն, ուր հասարակօրէն կը կատարուին անպատեհ գործքեր : Ընողք կամ աշակերտք որ վստահութիւննին իր վրայ դրած են՝ չտեսնան կամ չլսեն բնաւ դաստիարակին գուսանոց կամ գինետուն երթալը : Թող մէկդի ձգէ ռամկական զբօսանքները . իր զուարճութիւնն ու փառքն ան է, եթէ պարտքերը լիով կատարելուն վրայ դո՛հ ըլլայ, և եթէ բարերարելու համար նուիրած կենացը վրայ բերկրի :

Աբբուր վարքը բարձր մտածութիւն մը կու տայ իրեն, առանց որոյ կարելի չէ որ հասկընայ իր պաշտօնին աղնուութիւնը՝ թող թէ արժանապէս կատարէ : Հարկ ըլլալով երբեմն բնակակցիլ անարգ հաճոյից անձնատուր եղող կամ բոլորովին նիւթական շահու կապուած մարդկանց հետ, պէտք է ջանայ իր գաղափարները անոնց ցած աստիճանէն վեր բռնելու, որպէս զի հասկըցընէ տըղայոց մարդուս արժանապատուութիւր : Ասկայն ինքզինքը բարձր աստիճանի մէջ բռնելը տղայոց վրայ պատկառանք կը բերէ նէ, անձին վրայ չափէն աւելի համարումն ցուցընելը՝ ունայնամտութիւնն ու բարձրայօնութիւնը կը փճացընէ իր բարի վարուց արդիւնքը, և կը ջնջէ անոր ազգեցութիւնը ամէն սրտերը իրմէ հեռացընելով : « Աւնայնամտութեան զգածումը յառաջ կու գայ զանձն ուրիշի հետ բաղդատելէն

ու նախադասելէն . բայց ունայնամտութիւնը արմատ կը ձգէ արդեօք այնպիսի սրտի մէջ , որ սորված ըլլայ տեսնալ ու ցաւիլ իր անձին խեղճութիւնը , և ճանչնալ թէ իր ամէն աղէկութիւնը Մտուծմէ է , և թէ Մտուած իր օգնութիւնը ըրած չըլլար , կրնար ինքը ամէն տեսակ չարեաց մէջ իյնալ¹ :

Իյնարհութիւնը եղբայրակից է բարութեան ու քաղցրութեան , և անանջատելի առաքինութիւն տղայոց հետ կենակցողի : Դաստիարակը անընկճելի համբերութեամբ մը առ ինքն պիտի ձգէ այն տկար ու երկչոտ ստեղծուածները , որ սկսեալ իրենց կենաց առաջին քայլերէն հարկաւորութիւն ունին ապաւենի և օգնութեան : Համբերութիւնը յաղթանակել կու տայ ամէն տեսակ դժկամակութեանց որ դաստիարակի պաշտօնէն անբաժանելի են : Չանձրութիւնն ու խոնջութիւնը երբէք դաստիարակին երեսին վրայ ժանտ ու դաժան կերպ չերևցնեն , որն որ աշակերտաց սրտէն կը հեռացնէ այն վստահութիւնն որ ունին իրեն արդարութեանը վրայ : Տարակոյս չկայ որ մարդ դժուարութիւն կ'իմանայ բնութեան յանկարծական շարժումը զսպելու երբ եղած գէշ բանի մը տաքնայ . բայց երբ կարողութիւնը պակասի և իմանայ որ արիութիւնը տկարանալու վրայ է , յիշէ այն անվրդովելի հեզութիւնը որով ըսաւ Վրիստոս . « Թոյլ տուք մանկտուոյդ գալ առ իս » :

Վաղցրութիւնը պէտք է որ զուգընթանայ հաստատամտութեան հետ , առանց որոյ դպրոցի մը կառավարութիւն չըլլար : Բարութիւնը չափաւորէ պիտի հրամայական ձայնը և պատժոց իստութիւնը , բայց ոչ երբէք տկարութեան երթայ² և յանցանքը անպատիժ թողուի : Վարպետը պէտք է անդուլ աշխատի որ ամէն բանէն առաջ իր ազդեցութիւնը տղայոց վրայ տպաւորէ , որ պէս զի յարգելն ու պատկառիլը անոնց սովորութիւն դառնայ ու յօժարութիւն

պահուի : Իսկ յարգելի ըլլալու ճամբան այս է . վարմունքը միշտ ծանր ու արժանավայել ըլլայ , զգուշանայ աւելօք ընտանութենէ ու տղայական բաներ ընելէն , վարձատրելու կամ պատժելու ճիշդ ըլլայ և ևս առաւել անկողմնասէր . չըլլայ թէ այս կամայն աշակերտին աւելի ներող ըլլայ , և մէկը կամ մէկալը չսիրելով իր կողմնասիրութեամբը զոհ ընէ : Չայնը պիտի ըլլայ միակերպ , հնչիւն ու հանդարտախօս . այս ետքին ները ստուգագոյն նշան են մարդուս իր անձին վրայ իշխելուն³ և ապահովագոյն միջոց ուրիշի սրտին վրայ տիրելուն : Եթէ վարպետը դիտէ ինքզինքը կառավարել , եթէ մէկը չկրնար զինքը գրգռել կամ զարտուղել , եթէ միշտ միօրինակ կը վարուի , ամէնքը իրեն օրինաց սիրով կը հպատակին : Իրեն մէկ նայուածքը մէկ շարժումը և միայն ներկայութիւնը տղայոց սրտին վրայ այնպիսի ազդեցութիւն կ'ընէ , որ կը հնազանդին կը սիրեն ու կը պատուեն :

Բարի դաստիարակի մը այս առաքինութեանցը երաշխաւորութիւնն ու պըսակը պիտի ըլլայ իր ուղիղ , լուսաւոր ու գործնական հաւատքին մէջ : Աւղիղ հաւատք պէտք է . վասն զի վարպետը պարտական ըլլալով տղայոց կրօնական դաստիարակութեանն ալ օգնելու , չըկրնար համոզել թէ որ ինքնին համոզուած չըլլայ : Մէյ մըն ալ . կրօնական նիւթոց մէջ թերեհաւատութիւն կամ անտարբերութիւն , որ աւաղելի է ամէն մարդու վրայ , դաստիարակի վրայ աւելի աղէտալի է , իրեն փոխադրականութեամբը : Վայ իրեն , որ երկմտութեամբը մանկանց հաւատքը կը խախտէ և տարակուսանաց մէջ կը ձգէ , որ է ճշմարտապէս սպանութիւն հոգւոյ : Հոգին կեայ հաւատով՝ ինչպէս մարմինը կերակրով : — Հաւատք լուսաւոր . վասն զի վարպետը պարտական ըլլալով կրօնական ճշմարտութիւններ հաղորդել տղայոց՝ պէտք է որ կարենայ պատճառով հաստատել զանոնք . « Չեր հնազանդութիւնը բանաւոր ըլլայ » ըսաւ առաքեալը : Պէտք է որ դաստիար

1 Մանծոնի :

րակը գիտնայ խայտառակել այն իմաստակութեանց ստուծիւնները, որ տրւայոց առջին շատ անգամ կը խօսուին . պէտք է որ թերահաւատ ու տգէտ ժողովրդոց մէջ կարենայ պաշտպանել իր հաւատքը և յաղթանակել տայ ճշմարտութեան : — Վործնական հաւատք . եթէ վարպետին խօսքն ու տուած օրինակները համաձայն չըլլան, կը կորուսընեն բոլոր իրենց ոյժը . պէտք է որ ցոյց տուած ճամբուն մէջ նախ ինքը մտնայ, որ ուրիշներն ալ իրեն հետեւին . իր խրատներէն ամենեւին օգուտ չսպասէ, քանի որ վարքը գայթակղական ու անվայել է :

Ղաստիարակը իր հաւատքին մէջը պիտի վնասուէ իր առաջնորդը, վախճանը, խրախոյսն ու վարձքը : Ընոր մէջ պիտի ճանչնայ իր առ Վստուած ունեցած պարտուցը մեծութիւր . պարտք՝ զոր նկատմամբ անձին պիտի ընու իբրև քրիստոնեայ, և յօրինակ այլոց՝ իբրև հոգւոց ինամբը ունեցող : — Վարտք առ այլս, բայց ամենէն աւելի տղայք իրեն մօտիկ ըլլալով՝ պիտի սիրէ զանոնք ինչպէս իւր անձը, անոնց պիտի նուիրէ բոլոր իր կարողութիւնքը և աշխատանացը պտուղը : — Վարտք առ անձն իւր . այս պարտքը ամէն մարդու համար է, բայց առաւել դաստիարակին, որուն վարքը կանոն պիտի ըլլայ տրւայոց :

Վստ պարտքերը կրնան թերևս խիստ ու ծանր թուիլ անոնց համար, որ աչքերնին աշխարհային վարձուց վրայ ըլլալով՝ իրենց իղձը աշխարհքիս բաներէն վեր չեն վերցըններ : Վստ սակաւ վարձքն ու պսակը որ կու տան մարդիկ՝ ինչ պիտի ըլլայ նուիրեալ ու զոհ եղած կեանքի մը համար, ինչպէս է դաստիարակին կեանքը : Թող համարի թէ Վստուած զինքը կարգեալ է մարդկային ազգին մէկ մասը փրկելու համար . սոյն պաշտօնը իրեն տաղանդ սեպէ որ տանուտէրն Վստուած իրեն տուեր է շահեցընելու համար . ամէն հնարք մտածէ ինչպէս փութաջան դաստիարակ մը տղայոց բարութեան ճամբայ ցուցընէ .

լու . նայի որ իր ամէն խօսքերն ու գործքերը բարի ազդեցութիւն ընեն տղայոց սրտին վրայ . մտածէ այն անբաւ նպատակը որ կրնայ գտնալ օրական գործոց և ամէն անտարբեր դիպուածոց մէջ առ ՚ի ուղղել թիւր մտածութիւն մը, առ ՚ի ստանալ տալ բարի փափաք մը և առ ՚ի զօրացընել բարի յօժարութիւն մը : Թող միտքը դնէ որ իրեն կ'իյնայ օգտակար ու առաքինի անձինք պատրաստելը այլ և այլ տանց համար, ընտիր քաղաքացիներ հայրենեաց համար, և այնպիսի անձինք որ յարմար ըլլան մարդկային ընկերութեան սպառիւ ու ծառայութիւն ընելու : Թող այս վսեմ ու ազնիւ մտածութիւնքս որոճէ . որպիսի արիութեամբ ու եռանդեամբ կը յաղթէ ամէն օրուան խոնջութեանց ու անախորժութեանց՝ երբ մտածէ որ Վստուած զինքը գործի մը ըրեր է իր նրմանները երջանիկ ընելու համար : Արպիսի ախորժմամբ կը խորհի իրիկուան օգտակարութեամբ անցուցած օրը՝ ներումն խնդրելով թերութեանց, և զօրութիւն վաղուան աշխատութեանը համար . վերջապէս ինչ վստահութիւն կը հասնի իր կենաց ետքի օրուան, որ պիտի հանէ Վստուծոյ ատեանը իր առաքինութեանց ու գիտութեանց պլտուղը որ ժողովեց աշխարհիս մէջ :

բանասիրական

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Յոռիկ քաղաքը :

Օ ուրիցերիոյ Յուրիկ քաղաքը Յուլիոս Կեսարէն առաջ աւան մըն էր՝ Թուրքիոն անուամբ . և Աեսպասիանոս կայսեր ժամանակ քաղաք դարձաւ : Հինգերորդ դարուն բաւական նշանաւոր ըլլալուն՝ Վերմանացիք աւար առին զան ու բոլորովին կործանեցին : Բայց միջին դիրք մը ունենալով Վտալիոյ,